

իրմէ յառաջ համբաւ սփռէ հրապարակին վրայ, ուր յերեւան պիտի գայ. այս կարեւոր էր իրօք ազգեցիկ գործունէութեան համար՝ գոնէ ըստ տրամադրութեան ժամանակին եւ պարագայից: Իւր այնուական՝ արքայազուն ծագումն թէեւ քահանայապետական պաշտօն մէջ ծանօթ էր առթիւ այցելութեան իւր հօրը, բայց Սուլտան-շահ կարեւոր կը համարէր նոր վաւերագրով մ'ալ հաստատուած տեսնել զայն: Այս նպատակաւ կը դիմէ 1583ին թղթով մը Թադէոս կաթողիկոսին, թէ եւ անիկա այս թուին իւր իշխանութեան մէջ չէր. վասն զի կարճատեւ եղած էր կաթողիկոսութիւնը. հաւանօրէն առթիւ աւնոր այցելութեան ի վենետիկ՝ անուան համբաւն հասած էր իրեն: Թղթով կը խնդրէ Սուլտան-շահ կաթողիկոսէն, որ բազմաձեռն ստորագրութեամբ վկայական մը հանէ իւր թագաւորազն սոհմէ ըլլալու մասին, ինչպէս զայս ժամանակին վկայած էր Միքայէլ կաթողիկոս Աբգարին տուած թղթին մէջ, զոր Սանթա Սեվերինա կարգինալն ի վեր հանած էր Հռոմայ դիւանին մէջ եւ ցուցուցած Սուլտանշահին: Կամակին խօսքերն են. «ձեռամբ քով գրեցես նոմայ վկայութիւն առաջի գրոյն որպէս աստ ընթեռնուս, եւ կնքեցես զնա կնքեաւ քո. եւ թէ հնար է մինչեւ քսան եպիսկոպոսունք կնքելով եւ ձեռագիրս առնել ի նոմայս զոր հայր սուրբ ինձ շնորհէ... Եւ դարձեալ թէ ոչ վասն իմ փափաքիմ այլ վասն Հայոց երկից պատճառաւ. ետախ զի ամենայն կարօտեալս որ գան առ իս բնակեցուցից եւ տացից ժառանգութիւն. երկրորդ զի շինեցից եկեղեցիս Հայոց եւ բարձրացուցից... երրորդ զի յորժամ այս ամենայն լինի հոչակի եւ տարածի արարմունք Հայոցն յունկս ամենայնի, կարացից համարձակեցայց հանապազօր յելս եւ ի մուտս առ սուրբ Հայրն Փափն եւ առ հօր կարտինարքն եւ զգուշացուցանել ունել զառաջին երդումն եւ դաշինքն եւ յօժարեցուցանել զնոսա օր ըստ օրէ գալ նոցա ի փրկութիւն սրբոյն Սիոնի որպէս հարբն իմով ոչ եղեւ, մաղթեմ եւ հայցեմ յԱստուծոյ զի ձեռամբ իմով եղեցի:»

Սուլտանշահի թղթին պատասխանած է Թադէոս էջմիածնէն: Այս թուղթը լատիներէն թարգմանութեամբ միայն հասած է մեզի, ուր սակայն գրութեան թուականն չէ պահուած: Հոս կը գովէ կաթողիկոսն Սուլտանշահի եռանդն, մասնաւորապէս խօսքն ազատութեան շարժման վրայ դարձնելով կը հրաւիրէ Հռոմի կարգինալաց ուշագրութիւնն թուրքերէն ճնշուած ազգին

վրայ եւ փրկութեան միակ յոյն Արեւմուտքէն կ'ակնկալէ: Ակայականի մասին խօսք չկայ. կ'երեւայ թէ անջատ գրութիւն մ'եղած է այն, որուն լատիներէն թարգմանութիւնն կարեւոր չէ տեսնուած: Սուլտանշահ իւր թղթին վերջերն հրաւիրած էր զկաթողիկոսն Հռոմ. որուն պատասխան կը տրուի շնորհակալութեամբ, պատեհ առթի ձգելով ճանապարհորդութիւնը: Թէ Սուլտանշահ այնուհետեւ ինչ քայլեր առաւ ի նպատ «Սուրբ Սիոնի փրկութեան», չգիտենք: Ինքը մնաց դեռ Հռոմ. իր անուան վերջին անգամ կը պատահիմ 1585 Ապրիլին, երբ Ազարիա կաթողիկոս կը կարգէ զինքը ի Հռոմ իւր փոխանորդ: Այս թուին նա Հայոց հիւրանոցին վերակացուն էր: Որովհետեւ այս թուականէն վերջը Հայոց հիւրանոցին վերակացու կը նշանակուի Բարթողիմէոս Աբգար, հնարաւոր է թերեւս մտածել, որ Սուլտանշահ քահանայանալով փոխած ըլլայ անունն: Բարթողիմէոս կը յիշուի դեռ ԺԷ դարու առաջին տասնեակին:

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ: Աւելորդ համարեցանք գրութեանս մէջ մի առ մի նշանակել այն աղբիւրները, որոնց վրայ հիմնուած գրեցիք. վասն զի ուրիշ աշխատութիւն մը, որ նուիրուած է Ստեփանոս կաթողիկոս Սալմաստեցոյ եւ Աբգար դպրի եւ իւր որդւոյն՝ Սուլտանշահի գործունէութեան, լոյս պիտի բերէ ամեն կարեւոր վաւերագիրներն եւ աղբիւրները:

Հ. Ն. ԱԿՈՍՅԱՆ



Մ Ա Տ Ե Ն Ա Ռ Օ Ս Ա Կ Ա Ն

PROF. DR. J. MARQUART: Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation, Berlin 1919.

Պրոֆ. Մարկուարտ այն շատ սակաւածիւ գերմանացի բանասէրներէն է, որոնք պատերազմի ամենածանր օրերուն մէջ իսկ հաւատարիմ մնացին իրենց՝ հայ ազգին հանդէպ ունեցած բարձր համարման եւ համակրութեան՝ հակառակ ամեն արգելքներու եւ դժուարութեան: Մերթ Միաբանութեան անդամներուն եւ կամ գերմանացի ազգեցիկ անձինքներու ուղղած նամակներով, մերթ հրապարակական բանակցութիւններով չզագրեցաւ նա երբեք բողոքել Հայութեան հակառակ գործուած անլուր աւարքներուն դէմ, բողոքել թէ տաճկական կար

ուսման թեման եւ թէ գերմանական բարձրագոյն շրջանակներու դէմ, որոնցմէ մին սատանայական անտիրտ պաղարիւնութեամբ մը հնարքներ կը մտածէր Հայութիւնը ջնջելու, իսկ միւսը ասոր հակառակ պատրուակներ կը փնտռէր չտեսնել ձեւացնելու համար իրողութիւն մը, որուն նման անցելոյն մէջ ի զուր կը փնտռենք: — Նոյնպիսի հրացայտ բողբ մըն է ահա նաեւ առաջիկայ գրկոյկս, ուր Ուսուցչապետը թէ ներկայէն եւ թէ մանաւանդ պատմութենէն առած անվիճելի փաստերով կը ցուցնէ թէ Օսմանեան պետութիւնը այսօր այլ եւս գոյութեան իրաւունք չունի: Այ՛, պատմութիւնը հոս ներկայէն թզու չափ վար չ'ուզեր մնալ իր անողբ վճռոյն մէջ: Արեւելքի պատմութեան մէջ առաջնակարգ հեղինակութիւն վայելող Պրոֆ. Մարկուարտ շատ քաջ գիտէ թէ տաճկական գաղանութիւնները 1878 տարեթուով չսկան, ինչպէս շատերը միամտօրէն կը կարծեն եւ թերեւս հրապարակաստութիւններու մէջ ալ կը պնդեն: Կարգալու է, կ'ըսէ Մարկուարտ, որ համար Առաքել Գաւրիթեցին եւ դու ուրիշ շատ մը հայ մատենագիրներ համոզուելու համար թէ տաճկական քաղաքականութիւնը Հայերու՝ ինչպէս նաեւ առ հասարակ քրիստոնեաներու հանդէպ միշտ մի եւ նոյնն եղած է, այսինքն՝ սպաննել, կողոպտել եւ կամ գէնքի ուժով խաւանարկել: Այս խնդրոյն վրայ աւելին՝ թողով մեր հայ օրագիրներուն, բայց մանաւանդ Պարսի հայ պատրուիրակութեան, անցնինք թերթիս ծրագրին աւելի համապատասխան նիւթի մը, որ՝ ինչպէս կ'երեւայ գրքոյկիս բուն իսկ նպատակն է, եւ է՝ Հայ ազգին ծագումը:

Մարկուարտի կարծիքով հայ ազգին հին պատմութիւնը միայն իրեն ընդհանուր գծերուն մէջ ծանաչելի է, եւ մասնականին եթէ իջնանք, անթափանցելի մթութեան կը հանդիպինք: Այս խօսքը ի հարկէ ճիշտ է, բայց ճիշտ է բոլոր ազգերու նկատմամբ, ամենուն ալ սկիզբը մթութիւնը պատած է, ամենն ալ առասպելախառն անձնաւորութիւններով յորինած են իրենց ազգաբանութիւնը: Համեմատական պատմաքննութիւնը միայն կրնայ անցելոյն վրայէն մթութեան քողը բաւալել եւ ասոր շնորհիւ է որ Հայ պատմութեան կարգ մը խնդիրներ, զորոնք համառօտիւ մը կը շօշափէ նաեւ Ուսուցչապետը, կարծես լուծման յառաջատուութեան վերջին շրջանին մէջ են: Այսպէս բազմաթիւ նշանաւոր գիտնականներու հետ ինքն ալ հաս-

տատուած Հերոդոտոսի եւ ուրիշ յոյն մատենագիրներու վկայութեան վրայ Հայերու եւ Պոնուսացիներու միջեւ աղգակցական կապ մը կը նշմարէ, թէեւ այն ալ ստոյգ է, որ աւելի անձկագոյն աղերսի գոյութիւն ցայսօր անհնար եղած է ցուցնել: Նոյնպէս ինքն ալ կ'ընդունի որ հայերէնն ըստ իր լեզուաբունին հնդեւրոպական եւ այն՝ ոչ թէ արեւելեան, այլ արեւմտեան-եւրոպական խմբին կը պատկանի, ինչու որ հայերէնը ձայնական տեսակէտով սերտ աղերսի մէջ է սլաւական-լատական, ինչպէս նաեւ ալպանական լեզուներուն հետ, իսկ բառամթերքի կողմանէ զարմանալի կերպով ամէնէն աւելի յունարէնի կը մերձենայ: «Իրերու այս վիճակը, կ'ըսէ Մարկուարտ, կը ստիպէ որ ընդունինք թէ Հայերը նախնաբար Նւրոպա կը բնակէին եւ այն՝ ոչ շատ հեռու Յոյներու եւ Թրակացիներու նախահայրերուն բնակավայրէն», էջ 5:

Անցնելով Եսսենի տեսութեան, զայն տարակուսական կը համարի, ըսելով որ Chatti ազգանունէն Հայ ծագած չի կրնար ըլլալ, վասն զի այս պարագային «Հայ, ը ոչ թէ Chatti, այլ աւելի Hat(t)i մը պիտի ենթադրէր: Ի հարկէ Եսսէն ալ արդէն իսկ Hati կը բաղձայ ընթեռնուլ, բայց՝ կը դիտէ Ուսուցչապետը, այսպիսի ընթերցման մը կը հակառակի երբայական «H'etti»ի Χετταϊοσι շրջումը, ուսկից յայտնի կը տեսնուի, որ գէթ ՅԷ դարուն ն. ք. քս. երբայցիները Որ աւելի խիստ կը հնչէին: Անձնագէտ Եսսենի կարծեկից չեմ, առանց ի հարկէ Հայերու եւ Հատերու աղգակցական սերտ աղերսի մը հնարաւորութիւնը ուրանալու, բայց իմ կարծիքովս Ուսուցչապետին պատճառաբանութիւնը, զոր ուրիշ շատերէն ալ լսած ենք, շատ համոզիչ չէ: Վասն զի նախ եւ յառաջ ՅԷ դարուն եբր. Որն յունական չի տառադարձութենէն դժուարաւ թէ ստուգապէս կարելի ըլլայ հետեցընել թէ երբայցիները նաեւ հազարական թուականներուն զայն թաւ հազագայինով արտաբերէին, մանաւանդ որ յետագայ դարերուն սեմական ազգերուն քով շատ պարագայի մէջ ձգտում մը կար նուրբը թաւի վերածելու, ուստի եւ անկարելի չէ, որ Որ թաւ հնչումը յետագայ դարերուն արդիւնք ըլլայ: Բայ աստի պէտք չենք մոռնալ, որ Յոյնը եբր. Որ եւ Որ համապատասխան տառ չունենալուն, միայն փոփոխհնչելն Որ թաւ հազագայինով կրնար բացատրել, բայց ոչ Որ, որ աւելի բան մը կը պահանջէ: Երկրորդ՝

շատ նշանաւոր դիտնականներ<sup>1</sup> Արտէս աստուծոյն եւ Հատի աղգանուան կամ աւելի ճիշտ աստուծոյն միջեւ պատճառական աղերս կը դնեն, որ եւ ըստ իս բողոքովին ալ անհաւանական չէ. պատճառական աղերս կը նշմարուի նոյն իսկ ասորական Ատի եւ Հատիի մէջ: Ուսուցչապետը Հոռոզնիի տեսութեան հանդէպ ալ վերապահ դիրք կը բռնէ, բայց միւս կողմանէ անոր համամիտ է, երբ կը հաստատէ թէ հատերէնը եթէ նոյն իսկ հնդեւրոպական ալ ըլլայ, հայերէնի հետ որ եւ իցէ կապակցութիւն չունի: Ըստ իրեն «Հայք, ին արմատն է Հայոյ» — Հայո, ինչպէս Տայք-ին Տայոյ. հմտ. Τάοχοι, վրաց. Тао: Ասիկա Լեզուագիտական հանրածանօթ իրողութիւն մըն է. իսկ Τάοχοι ձեւը զոր արդէն քսեննոսիոն կը գործածէ, կը ցուցնէ թէ -ը հայ յոգնականներուն շատոնց իւր այն ձեւն առած էր: Աւելորդ չէ կարծենք յիշել հոս թէ ասկէ երկու տարի յառաջ Պրոֆ. Հոռոզնիի այցելած ժամանակս իրեն հարցուցի, թէ Հայ անունը չ՛է կարելի արդեօք Հատով մեկնել: Կարելի է պատասխանեց Պրոֆեսորը, բայց Հայոց անունը Հայք է! եւ ոչ թէ Հայ: Ապահով եմ, որ Հոռոզնիի եթէ գիտնար որ «Հայք,ը» Հայոն յոգնակի ձեւն է, Հատերու եւ Հայերու յարաբերութեան մասին այն տողերը պիտի չգրէր, զորոնք կը կարդանք այսօր իւր գրքին մէջ:

Թէ Հայիրը Ուրարտեան թագաւորութեան կործանման մէջ ինչ գեր խաղացած են, ստորջ չենք գիտեր, ինչպէս յայտնի է. բայց Մարկուարտ հոս նոր տեսութիւն մը կը յայտնէ այս մասին: Հայերը, կ'ըսէ յարգելի Ուսուցչապետը, Ուրարտացիներուն քաղաքական ծանր վիճակը տեսնելով, ուղեցին զայն օգտակարապէս գործածել, ուստի եւ Եփրատ անցան, ոչ իրրեւ վաչկատուն հրոսակներ, այլ իրրեւ զինակիցներ Մարաց. եւ թէ Հայերը ի սկզբան կրնան նաեւ Մարաց կողմանէ զետեղուած ըլլալ Հայաստանի զանազան կարեւոր տեղերն իբր զԵնուորական դաղձականներ, որպէս զի երկիրը լեռնարնակ ցեղերէ պաշտպանեն: Հետաքրքրական է նոյնպէս գիտնալ, որ նախնական Ուրարտուն ոչ միայն հայ. Այրարատի հետ կը նոյնացընէ<sup>1</sup>, այլ եւ նոյնին հետքերը մինչեւ իսկ Անձիտի եւ անոր շուրջը բնակող ազգի մը անուան վրայ կը գտնէ, որ սովորաբար Ուրարտացի (ծագած Ուրարտ-արմատէն) կամ (ասոր.) Ուրարտացի անուամբ ծանօթ է: Որչափ կ'երեւայ այս

պատճառաւ է, որ Ս. Եփրեմ Ս. Գրոց Արարատն այս կողմերը կ'որոնէ, ինչպէս նաեւ Փաւստոս, որուն քով սակայն Նոյեան տապանին Արարատը Սարարատի վերածուած է: Ուրախ ենք, որ յարգ. Ուսուցչապետը այժմ մեր Սարարատի մասին յայտնած կարծիքին<sup>1</sup> կը միտի աւելի. վասն զի կը յայտարարէ, որ «Հատ աւելի հաւանական է թէ Սարարատը գոյութեան իրաւունք չունենայ. այն իր ծագումը Արարատ բառին գրչագրական սխալի մը կը պարտի», էջ 69: Թէ Հայաստանի գաւառներու անունները դրեթէ բոլորն ալ հայկական չեն, կը մնայ քննելի, բայց միւս կողմանէ խնդիր չկայ որ մեր նախարարական ցեղանուններու -ունի (Արծրունիք եւն) վերջաւորումը նախահայկական է:

Գրքոյկիս ամենահետաքրքրական նորութիւններն են նախ քիւրտերու ծագման նուիրուած էջերն, որոնց մասին սակայն ուրիշ առթիւ, երկրորդ Armenia անուան մեկնութիւնը: Մինչեւ հիմայ այս մասին տրուած մեկնութիւններն ամենն ալ իբր հիմնազուրկ եւ խաբուսիկ մերժելով, Ուսուցչապետը կը դիմէ Հոմերոսի, ուր (Ilias, B. 783) Արիմացի (die Arimer) անուամբ ազգ մը կը յիշուի. εἰν Ἀριμοῖς, ὅθι φασὶ Τυφωεὸς ἔμμεναι εὐνάς, այս տողը Հ. Արսէն Ա. Բագրատունի (Հոմերի ինկական, Ղեկնեա, 1864, էջ 41) թարգմանած է նախըթաց տողին հետ միասին այսպէս (... Արամազդ | բարկաձայթ փայլատակամարը զՏիփովեւսի թոպէ զերկիր |) «յԱրիմայս, ուր աւանդին զՏիփովեւսի լինել խըշտիս»: Տիփովեւս կամ Տիփոն Զեւսի ոստին է եւ որչափ կ'երեւայ հրաբխային գործունէութենէ մը առած է իր անունը: Արգ ասոր հայրենիքը յետագայ բանաստեղծներն, այսպէս նախ Պինդար, Կելլիկիայի կողմերը կը փնտռեն եւ ինչպէս Յ. Պարչ համոզիչ կերպով ապացուցած է, Հրարդխոյ լեռն ալ կապագողովիոյ մէջ կեսարիայի հարաւային կողմը գտնուող հսկայ ԱրԳԷՈՍն է: Ի հարկէ Պարչ հոս բնակող Արիմացիները ստոյիկեան Պոսիդոնիոսի հետեւելով Արամացիներու հետ կը նոյնացընէ, սակայն մեր յարգ. Ուսուցչապետը նկատելով մանաւանդ տեղւոյն աշխարհագրական դիրքը եւ Հայերու գաղթման ընթացքը, Արիմացիները Հայերուն նախահայրերը կը հռչակէ: Առ այս ապացոյց կը համարի նաեւ Ուրարտացի Մինուաս թագաւորին մէկ արձանագրութեան մէջ յիշուած Urmenitները, զորոնք արդէն Լեման-Հաուպո<sup>2</sup>

<sup>1</sup> Հմտ. Սիմոն Վէրբեր, Մարատ Ս. Գրոց մէջ 1901: - Marquart, Armenische Streifen, Յուշարձան 1911:

<sup>1</sup> Յուշարձան 1911, էջ 432: <sup>2</sup> SBBA. 1900, S. 621:



